

ԱՄԹԱՆԷ 3 ՈՒՆԻՍ 27 ԲԵՆԶԷՄՊԷ

ՊՕՐՄԱ ԹԵԼԵՂՐԱՖԸ

1. Երբ . 6 Եր-կու .

Պուգոսյ տիւշիւն. Մըլը պուգոսյը Իպրոյիւ
Տիվնուտ 28. Արբա էսիի Ֆիլաթընտա սասիթ,
Իբէք կէվէք, Գոնաօլտէ 50 3/4—51 :

ᐅᓂᓕᓄᓇᓂᓗ . 5 ᐆᓂᓕᓄᓇᓂᓗ .

Պուլտայ տիւրկիւն. Թունա 125, վառէ կէ
27, 50. Սիսամ 61է Թէքլի՛ Օլունուր, Իբէք գ.՝
զա կէվէք. Փոնուսլոր հիւքսիւրէք 68, 50. Գոն.
սօրահ 92 1/4 :

ԼՅՆԿՐԱ • Օտմանյը պճնասխիտէսի •

30 30 1/2 lb. 50 3/8

1 3rd / 100 = 50 3/8

2 3m. 400 . 50

5 300.400 . 50 1/4

6. Знайти, розв'язати : 50 $\frac{3}{4}$: розв'язати :

6 Գողթա . պուղտայ Թուհա 40 . 46 . Թայ-
դան 41 . 47 . Օտէտա 41 . 47 . Մըլըր պուղտայը
25 . 27 . Արբա 50 . 52 :

Ըմբռնեալ . Գօնֆէտէրէլէր ,
հանի զօրդա առաջ օրւնան կիւրուհ
եիւզ պին աղբէրէ Գէտէրէլէրին
Թօբրազընա կիրիպ իւրիւմէքտէ Կու-
լունմուշար ալը : Ղէնկէ պիր նէթի-
ճէ վէրմէք իւզը , եէր եէր պինկէ-
ճէ ահալի Թօփլանըպ , յիւզաքէրէ
իթմէքտէ վէ արիւլէլէր Թագաթիմ իթ-
մէքտէ տիրէլէր :

Սօն թէյէ զլաֆլարա նազարէն, ին
կիլիզ հէնիւզ պու Վժրիգա մէսէյէ
սինէ միւտախէյէ ի թմայէ ճէք տիր.
պուսուսն մուղայիրի Ֆրանսըզլար պէ-
հէմէ հալ վէ եագընտա միւտախէյէ
խոտէ ճէք կիւլի կէօրիւնիւր. Վօնֆէ-
տէյէյէրի այրը պիր հիւքիւմէ թա-
նըմագլա:

Կէօրիւնիւր քի Սէգսիգօ սէֆէրի
Բուէպլաննն ալլնմասը իլէ պիթէմէ-
յէճէք, վէ ֆարզ օլաճագ Սէգսիգօ
չէհրինի տախի ալմագ: Ղէնէրաւ Վօ-
րէյէ մարէշալլըգ բիւթպէսի վէրիւմիշ
տիր, վէ Վրանսատան լաէնգալթի պա-
րութ վէ լէվաղիմալթ սայլըրէի հար-
պիյէ կէօնտէրիյմէքաէ տիր:

Իւջ տէ վլէթ հոթատընը բրէնս Կոր-
չադօֆ Էլշիլէրին Եէտինտէն ալըպ,
հիչ պիր Էֆբեար պէյան իթմէյերէք,
իմքէրաթսրա կէօսթէրէյիմ, նէ ճէ-
վապ վէրիւր իսէ, պիլտիրիբիմ տէմիչ
աիր: 'Կալէթալէր մէմուլ իթմէզլէր
քի, Կորչադօֆ չար չապուպ պու հօ-
թալարա ճէվապ վէրսին. վէ վէրէ-
ճէյի ճէվապ տախի սիւրէթը գաթիլ-
յէտէ օլմպըպ, ալլնտորըճը շէյլէր
օլաճաղընը քէշֆ իտէրլէր:

Ինկիլիզ վիւքէլաւորնա նէ հարէ-
քէթ խոեճէբլէրի սիվալ օլունաուգ-
տա , | էհ մատաէսի հագգրնտա հիջ

Ի՛շ պու՛ր Բու՛րիսան՛կ հա՛խթա՛տա ա՛րի տե՛ֆա , հա՛նի սա՛ղը վե՛ր Բե՛նչե՛մպե՛ կի՛նդե՛րի նե՛ցը օրա՛նաճա՛ղ տըր :
Ֆիլա՛թը՝ Արի՛թանե՛տե՛ն Սե՛ճմու՛ալը Հա՛վասի՛սե՛ն ապո՛նաթ՝ օրա՛նըր ի՛շնե՛ն սե՛նե՛վի 50 դու՛րսը՝ վե՛ն ալ՛թը
այլըը 50 դու՛րսը՝ տու՛ր : Այո՛նաթ՝ օրնա՛յնալա՛ր սե՛նե՛լի 60 վե՛ն ալ՛թը՝ այլըը 35 դու՛րսը՝ ա՛րը :

[illegible]

պիր պաղ ալթընտա տէրիւղ, իճապը-
նա կէօրէ հարեքէթ իտէրիւղ, վէ Բու-
սիատան ճէվապ կէլմէաիքճէ, պու-
մատտէ իւղէրինէ սէօհպէթ իթմէք
ճայիղ տէրիւ տիր տէմիշէր տիր :

Պու հաֆթա | էհտէն կէլէն խա-
պէրէր, պազէն | էհին պօղուլտու-
ղունու խապէր վէրիւրէր :

— Աթինա րահաթ, ֆագաթ գը-
րալըն նէրէտէ օլտուղունտան պիր
խապէր եօգտուր :

— Զօճուգլարա ապէր գըլաֆէ-
թի կիտիրմէքտէ պիր պէիս եօղ իսէ
տէ, րիւթպէ պէյան իտէր շէրիտէր
օլմամալը մագամը | էրապքէրիտէն է-
քիսէն եասագ օլունմուշ, վէ թէյ.
տիրպ տալէթ իսէճէյի տաիսի պէյան
գըլընմըշ տրը :

— Թասպիրի | էքքէար զաղէթալը
լաղլ օլունմուշ տուր : | : 2.

— Նամըգ բաշաղատէ Ղէմիլ պէյ,
պու տէֆա թահրիրաթը միւհիմմէ
իլէ Պաղտատա կէօնտէրիլմիշ տիր :

— Արէրիի Օսմանիյէ մէրպութ
տայրէտէ պուլընան նէվպէնէվ զը-
րաաթ ալաթլէրինին թէճրիւպէսի,
ալաֆրանկա յուլիսին օն իւլիւնճիւ
վէ րումի յուլիսին պիրինճի բաղար
էրթէսի կիւնիւ | էպարըտա | էմէր
բաշա չիֆթիլիստէ իճրա օլունաճաղը
րէսմէն իլան օլունուր :

Սատրաղամ հաղլէթլէրի, վիւքէ-
լատէն պաղըլարը վէ միւթէհայզան
վէ միւթէպէրանը սայրէն պու թէճ.

րիւպէլէրտէ հաղըր պուլընաճաղ-
լար տրը, իսթէքլի օլանլար պաիսի կի-
տէպիր :

ԱԳԼՈՐ ԵՂԲԱՅԻ

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ԶՈՒՄՃԱՄԻ ԵՒ ԱՌԱԿԱՆԱՌՆ

Պու լաթիֆ հիքէայէճիք, ֆասիհ
| էրմէնի աշխարհաբար լիսանընտա
թապ օլունուպ, թիւրքճէ զարպը
մէսէլէրլէ տօնանմըշ տրը : | է հէմ
էյլէնճէ, վէ հէմ թէրպիլէյէ մէտար
օլապիր : Սաթըլը հէր քիթապճը-
լարտա : Յիյ 6 զուրուշ :

ՖՕՍԹ ԵՒ ՄԵԼԿԻՏ

ԹԱՏԻԵՐԳՈՒԹԻՒՆ ՅԵՐԻՍ ԱՐԱՐՈՒԱԾՍ

ԹԱՐԳՄԱՆԵԱՅ ԱՆԳԼԻԱԿԱՆ ԲԱՐԲԱՌԻ

ՅՈՂԱԾԱՆԵՍ ԱՆԴԻԿԱՆԵԱՆ

Կ. ՊՕԼԻՍ

ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՏՊԱՐԱՆ ԻՄԱՄ ԱԼԻ ԽԱՆ Ն. 13

1863

Պէօյիւք տէրէտէ Բաբաս սուլուն-
տաքի էվլէրին բլանքօու, պու էօ-
նիւմիւղտէրի յուլիս ալընըն սօնլարն-
տա շէքլէճէք օլուպ, գալան պիլէթ-
լէրտէն սաթլըն ալմագ իսթէյէնլէր,
Պէյօղունտա | . | էտօն բիլիսէսի իթ-
թիսալինաթ թօհաֆճը Բէօմիւրճիւ-
եան | . | յօրթտան, վէ Վալաթա-
տա | էլ օլտա սըրտընտա Լ. 61 քու-
յուլմա | էնպալանեան | էնաա ա-
ղատան, վէ Պէօյիւքտէրէտէ Վաղի-
նօտան իսթէյէպիրլէր :

ՄԵՍԻՒԹԵԱԹ ՎԻ ՆԱԳՏ	ՍԱԼԸ ՅՈՒՆԻՍ 25			ԶԱՐԱՄՊԱ 26			ԲԵՆԶԵԲՊԻՆ 27	
	Սաղահ	Իօյլէ	Ալիւլ	Սաղահ	Իօյլէ	Ալիւլ	Սաղահ	Իօյլէ
	101 10	101 10	101 10	101 10	101 10	101 15	101 15	101 10
Մէճիտիլէ լըրա 1. 2.	65 26	65 26	66 25	67 2	66 35	67 8	66 6	67 5
Սիւմթաղէ լըրա 100 զուրուշտան	51 20	51 20	51 20	51 50	52	52	52	52
Օն սէնէլէք թէրթիպութ	54 16	54 16	54 8	54 22	54 15	54 28	54 26	54 23
Աինճի Չինճի Գ. սնօլտէ	54 16	54 16	54 8	54 22	54 15	54 28	54 26	54 23
Իւլիւնճիւ թէրթիպ	54 36	54 36	54 25	55 2	54 35	55 8	55 6	55 3
Թէրթիպաթը րապիա								
Սէհիմ								